

**ԳՐԱԿՕՍՍԱԿՆ**

**THE ARMENIAN TRANSLATION OF DEUTERONOMY**

Պենսիլվանիոյ Համալսարանին Հայերէն Բնագիրներ և Ուսումնասիրութիւններ շարքին կրկրորդ գիրքն է այս, պատրաստուած Claude E. Coxի կողմէ, և ապուած 1981ին:

Գիրքը բաղկացած է ԻՊ + 415 էջերէ, և ունի հետեւալ բովանդակութիւնը: Նախարան՝ էջ IX-XV, Նշաններ և Համառոտագրութիւններ՝ XVII-XXIV: Ներածութիւն՝ էջ 1-13: Գլուխ Ա., Գործընթաց՝ պատրաստելու համար Հայերէն Երկրորդօրինաց գրչադրոգիտական հրատարակութիւն մը (Procedure for Preparing a Diplomatic Edition of Armenian Deuteronomy)՝ 15-70: Գլուխ Բ., Երկրորդօրին Օրինաց Գրքի Հայերէն Բնագիրը՝ 73-217: Յաւելուած՝ Հաստատուած Բնագրի՝ 219-221: Գլուխ Գ., Թարգմանչին Յատկանիչները՝ 223-241: Գլուխ Դ., Բնագրական Աւելցումները՝ 243-299: Գլուխ Ե., Հայերէնին Աւելցումները Ատորականին հետ՝ 301-327: Յաւելուած՝ 329-380: Մասնագիտութիւն՝ 381-394: Ցանկեր՝ 395-415:

Հեղինակը իր գրքին ներածութեան պէտքը է՛րձէ. Այս աստուծասիրութեան նպատակն է որոշել Երկրորդօրինաց հայերէն թարգմանութեան բնագրական նկատարողութիւնը:

յերէն թարգմանութեան բնագրական նկատարողութիւնը:

Առաջին գլուխը յատկացուցած է՝ հրատարակութեան մը մէջ գործածուելիք ձեւագիրներու ընտրութեան: Գննած է 99 ձեւագիրներ, և բաժնած է հինգ խումբերու, որոնց առաջին կրկրորդը նկատած է կարեւոր: Առաջին խումբէն առած է չորս ձեւագիրներ, թիւ 9, 13, 61 և 233. Կրկրորդէն՝ թիւ 33 և 218. Երրորդէն՝ թիւ 38. չորրորդէն՝ թիւ 162, և հինգերորդէն՝ թիւ 174: Ասոնց մէջէն թիւ 61 ը առած է իբրև բնագիր և միւսները համեմատած է անոր հետ և նշանակած տարբեր ընթերցումները: Զեւագիրներու թւադրման համար գործածած է Ա. Զէյթունեանի պատրաստած ցանկը:

Իբրև բնագիր ընտրուած թիւ 61 ձեւագիրը կը պատկանի վենետիկի հաւաքման, օրինակուած է 1333ին, Գլաձորի և Տարօնի Առաքելաց վանքերուն մէջ:

Այսպէս մասնակի ախտակով մը կը ներկայացուինք չորս ձեւագիրներու աւարտ ընթերցումները, ունեց կից աւելցնելով ընկալելալ հայերէն բնագրին ընթերցումները, ըստ 1929 թուին վիեննա տպուած Աստուածաշունչին:

Գլ.	Հմբ.	թ. 61	թ. 33	թ. 38	թ. 162.	Տպ. 1929
Բ.	20	կոմիս	զոմզոմիս			զոմզոմիս
Գ.	12	ժառանգեցաք	ժառանգեցաք	ժառանգեցաք	ժառանգեցաք	ժառանգեցաք
Դ.	38	զգորագոյնս	կզորագոյնս	կզորագոյնս	կզորագոյնս	կզորագոյնս
	42	զնկեր	զընկեր	զընկեր	զընկեր	զընկեր
Ե.	8	փառաւորքի	փառաւորքի	փառաւորքի	փառաւորքի	փառաւորքի
Ը.	1	առնելոյ	առնելոյ	առնելոյ	առնելոյ	առնելոյ
	3	մանանայն	մանանային	մանանային	մանանային	մանանային
	8	իւզոյ	իւզոյ	իւզոյ	իւզոյ	իւզոյ

	16	մանանա	մանանայիւն	մանանայիւն	մանանայիւն	մանանայիւն
ժ.	1	ժամանակի		ժամանակին	ժամանակին	ժամանակին
ժԲ.	19	կեցեա	կեցեա	կեցցեա	կեցցեա	կեցցեա
ժԴ.	1	ցտիցէք	ցտիցիք	ցտիցիք	ցտիցիք	ցտիցիք
		Թէ՛ բնագրին և թէ՛ տարբերակին մէջ առաջին ցին տեղ կայ զ, որ կը թուի մեքենագրական վրիպակ:				
ժԶ.	10	ընքին	ընչին	ընչին	ընչին	ընչին
	13	կալոց	կալոյ	կալոյ	կալոյ	կալոյ
	17	իւրոց	իւրոյ	իւրոյ	իւրոյ	իւրոյ
ժԷ.	4	լիեալ		լեալ	լեալ	լեալ
ԻԱ.	12	զանգունս		զղընգունս	զեղընգունս	զեղընգունս
ԻԲ.	22	յիէղ.	յիէղէ.	յիէլէ.	յիէղէ.	յիւարայեւէ
ԻԳ.	7	էիք		էիր	էիր	էիր
ԻԴ.	4	կալուտոյ	կալտոյ	կալտուոյ	կալտուոյ	կալտուոյ
ԻԸ.	68	գնիցէ	գնիցէ	գնիցէ	գնիցէ	գնիցէ
ԻԹ.	23	այրացեալ	այրեցեալ	այրեցեալ	այրեցեալ	այրեցեալ
	28	զայրամբ	զայրացմամբ	զայրացմամբ	զայրացմամբ	զայրացմամբ
ԼԲ.	15	անկոսնեաց	անկուչեաց	անկուչեաց	անգուչեաց	անկուչեաց
ԼԴ.	1	խորշմեցան	խոշորեցան	խորշմեցան	խորշմեցան	խորշմեցան

Այս առխաակը յոտակօրէն ցոյց կու տայ թէ ընկալեալ հայերէն բնագրին ընթերցումները ուղիղ են և վստահելի:

Գ. Գլուխին մէջ կլտա կոքս կը քննէ թարգմանչին յատկանիշները և կը յայտարարէ թէ թարգմանութեան զունագեղութիւնն ու ճոխութիւնը կը ցուցնեն որ թարգմանիչը վարժ արուեստաւոր մըն է:

Դ. Գլուխը նուիրուած է բնագրական աւելցումներու ուսումնասիրութեան: Այդտեղ քննութեան աւանուած է վեցիջնանի աղղեցութեան ընդարձակութիւնը, որ զօրաւոր եղած է հայերէն թարգմանութեան իբրև հիմ ծառայող յայն բնագրին վրայ: Ըստ իր եզրակացութեան, հիմնականօրէն հայերէնը կը ցալացնէ Բիւզանդական ախլի բնագիր մը, որ բաւական զօրաւոր կերպով ազդուած է վեցիջնանի թարգմանութեանէն. հետագարս հայերէն թարգմանութիւնը կրկնորգական լաւ վկայ մըն է Որիգենէի աշխատութեան:

Ե. Գլուխի քննութեան առարկան է հայկական թարգմանութեան յարաբերութիւնը ազգրականին հետ: Յետ քննու-

թեան հեղինակը յանգած է սա եզրակացութեան. Հայ թարգմանիչը կարելի է որ ճանչցած ըլլայ Պնշխտան, բայց փառք թիւով մանր համաձայնութիւնները չեն ազդեցուցաներ թէ գոյութիւն ունէ արեւէ կերպ բնագրական յարաբերութիւն:

Հաստրին վերջաւորութեան իբրև Յաւելուած տեղ առած են տարընթերցածներու այն ցանկերը, զորս հեղինակը կազմած է իր ուսումնասիրութեան սկսելու առթիւ, գատակարգելի 91 ձեռագիրներէն երեք նմոյշ հատուածներ (Դ. 1-20, ժԶ. 1-20, և Լ. 1-20) համեմատելով Ջօհրպեան հրատարակութեան հետ:

Երկրորդումն Օրիգենի գրքի հայերէն բնագրին նուիրուած այդ ուսումնասիրութեանը մանրակրկիտ, մեթոտիկ և խղճաւոր աշխատանքի արդիւնք է: Հեղինակը ջանացած է առարկայականօրէն հիմնաւորել իր եզրակացութիւնները, գտնոնք ըստ կարելոյն հաստատուն և ուղիղ ընծայելու համար, ինչ որ գիտական մտքի մը պահանջքն է անտարբէրոյս:

Ն. ԱՐԲ.ՄՈՎԱԿԱՆ

